

րենի ազգակցութեան խնդիրն է: Գիտենք որ այսպիսի գաղափար մը՝ հայերենի ծագման վրայ ընդունուած դրութեան հիմնովին հակառակ է: — Ըստ մեզ՝ արքայերուն, ուստի և հայերենն՝ սկզբնաբար, կը պատկանի տուրանեան անուանեալ լեզուաց զատու՝ որ անտարակոյտ լեզուաբանութեան ամենէն հին խաւերը կը կազմեն, և որուն հետ արդէն նշմարուած նախնական կապակցութիւն մը ունին նաև հնդեւրոպական և սեմական բարբառները: Այս տեսութիւնը արդարև լեզուաց ծագման միութեան խնդիրն ևս կը յարուցանեն, որ ոչ նուազ հակառակ է լեզուագիտաց մէջ տիրող սկզբանց, թէպէտ և մեր քննադատը միտումն ունենալ կ'երևի այս միութեան գաղափարին. չենք գիտեր սակայն թէ ի՞նչպէս այս գաղափարս կրնայ հաշտուիլ հընդերպական և նախաչնգոյի հաւատոյն հետ: Ի՞նչ և իցէ, նոյն տեսութիւնքը՝ որոնց կարևորութիւնը լիովին կը զգանք, մեզ կը պատկանի անշուշտ արդարացնելու ջանալ: Այլ մեր յօդուածին քննիչը պատշաճ դատած է՝ առանց ո՛ր և է պատճառաբանութեան, առանց մեր ի հարկէ համառօտի նշանակած փաստերուն ակնարկութիւն ևս ընելու, զարմանալի ինքնահաճութեամբ մը կանխաւ վճիռ տալ մեր կարծեաց դէմ: Այդ ևս մեզ չէ՛ փոյժ. կը ցաւինք միայն որ իրեն սուր եղած քննադատութեան եղանակը կը հարկադրէ զմեզ ըսելու թէ՛ կատակաբանութիւնք և յաւակնոտ բացասութիւնք փաստի տեղ չեն բըռներ, և թէ նշմարիտ հմտութեան յարզը բնաւ չի պակիր չափաւորութեան՝ չ'ըսենք հասարակ քաղաքակրթութեան, ձևերը պահելով:

Յ. ԱՐՇԵՋ



ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ



(Շար. տես յէջ 9)

ԵՂԻՇԷ ՈՒՆԷՐ ՕՍԱՐ ԱՂԲԻՐ

Բ. Միւս երկու խնդիրներն, յունաց հրեշտակութեան եւ աղուսնից օգնութեան, մենք հետազոտեցինք արդէն. ուստի հոս կը մնայ մեզ համառօտիւ անցնել:

Ասոնց առաջնոյն մէջ՝ Եղիշէ կը գնէր մի դեսպան, եւ ապա կը յաւելոյր՝ « յանդիման եղևն մեծի թագաւորին » (124). Փարսեցիին ևւս ունի այդ խօսքը բառացի, « յանդիման եղևն թագաւորին թէ՛ողոսի » (217), եւ կը գնէ երեք դեսպան. Աստի քննադատն հարկ կը համարէր կարծել թէ Եղիշէի մէջ խանգարուեր է դեսպանաց թիւն. Իսկ մէջ բերուած հումանման խօսքէն կը հետեւեցնէր, թէ « կամ երկու պատմից մէկը միսսին աղբիւր է ծառայել, եւ կամ մի երբորդ յիշտակաբանից դուրս են գրել երկու պատմիչն էլ Յանդիման եղևն կտորը ». բայց որովհետեւ, կ'ըսէր, Եղիշէ իւր հակասութեամբ չէ կարող աղբիւր եղած լինել Ղազարայ « կարգաբանեալ նշգրտապատմ » տեղեկութեան, ուրեմն կը մնայ ընդունել թէ Եղիշէի պատմութեան հեղինակն ի Փարսեցեոյն կամ յայլ յիշտակաբանէ հանած է « Յանդիման եւղևն... » խօսքերը, « մուսնալոյ որ այդ աղբիւրը հակառուսմ են իւր ձեռով ազաւազած տողերին, այն է՝ մի հոգաղ դեսպանութեան տեղեկութեան »:

Գիցուք՝ թէ Եղիշէի տեղեկութիւնքն հակասական են, եւ յարմարուած անծանօթէ մի: Այս տեղ քննականապէս ընդ առաջ կ'ընեն մեզ այս հարցերն: Առաջին, եթէ անծանօթն համարձակեր է աղաւաղել իւր աղբիւրը՝ զՂազար կամ « մի երբորդ յիշտակաբան », ինչու այդ « երբորդը » բուն Եղիշէի գործը չլինի, եւ անծանօթն անոր մէջ խանգարած դեսպանաց թիւը, եւ Ղազար նախ քան այդ խանգարումն օգտուած անոր մէջ: Երկրորդ, եթէ Եղիշէի խմբագրիչն յանդիման յիկնուտ տեղեկութիւնն առաւ ի Փարսեցեոյն կամ յայլմէ, ի Վարդանանց այնչափ հետի — « ուշ ժամանակի » — ուստի եւ անծանօթ այդ մարդն ի՞նչ նպատակ կամ

չաճ ունէր նոցա թիւը եւ անձինքն « աղաւազեղու » հակառակ իւր աղբեր՝ սրգեօք նոցա թռանց հետ մի հաշիւ ունեցաւ, եւ վրէժը պապերէն ուզեց առնուլ: Երբորդ, եթէ խմբագրիչը կրցեր է ինքն իրեն հակաւ սել, ինչո՞ւ ամբողջ պատմութիւնը է գարու Եղիշէն գրած եւ այն հակասութիւնն ինքն ստեղծած չլինի, եւ Ղազար՝ ո՞ր Յանդիման եղին » կտորով անորով կարուսն ունի, նորա սուած այդ տեղեկութիւնն իւր բերանացի աղբեր (Արշաւարի, 316) ձեռօք ուղղած եւ այնպէս մէջ բերած չլինի:

Այս հարցերն ինքնին կը խախտեն քննադատին այժմեան Եղիշէն քան զՓարպեցին Ժամանակաւ յետադասելու համար կատարած քննման ձեռնարկութիւնքը: Ընէք ինչպէս տեսնեք յառաջ, « յստիման եղին » խօսքին եւ դեպքանաց ըստ Եղիշէի թուոյն մէջ քնաւ հակասութիւն չկայ անկողնակալ դատողի համար. այլ ընդ հակառակն՝ մեծապէս կաւ կածելի էին Ղազարայ յիշած անձինքը. եւ այս կէտն՝ աւելի գվերջինս խանգարուած, կամ՝ ասոր մէջ գլխիչէ եւ սխալ աւանդութիւն մի (Արշաւարէն գատ) միատին խառնուած ցոյց կու տայ:

Գ. Ալուոսնից խնդրոյն մէջ Եղիշէ կ'ըսէր՝ թէ սպարապետը գնաց յօգնութիւն՝ հասալ լակաց հուանութեամբ, եւ վասակ ըստ նոյն պատմչին կը գրէր առ Սէրուխա, թէ ես « քակեցի զմիտարմութիւն ուխտին հայոց, ... զսուճնքն երբորդ արարի ընդ Վարդանայ յաղուսան » (128): Այս կարծեցեալ հակասութիւնը, զոր քննադատն այս տարի Եղիշէի կողմնասիրութեան տուաւ, անցեալ տալ իր նորա անծանօթ խմբագրին կ'ընծայէր: Մարգպանի թուիթը նոյն իմաստիս կայ եւ առ Ղազարայ (188), բայց սորա միւս տեղեկութիւնքը Վարդանայ երթին համար՝ համաձայն են թղթոյն. հետեւեալք Եղիշէ իւր հակասութեամբ չէր կարող աղբեր լինել Փարպեցոյն, այլ սա նորա կամ երբորդ մի երկղուսն, բայց թէ մին եւ թէ միւր խառնաբար գործածուելով Եղիշէն մէջ:

Ի պատասխանի այդ հետեւութեան՝ ճոս եւս կրնանք կրկնել նախորդ խնդրոյն մէջ քննադատին կարծեաց հերքիչ հարցերէն առ ասլինք եւ երբորդը. (տես անդ): Վասակայ նամակն արդարեւ նոյն է երկու պատմչաց քով. թէպէտ Ղազար մէջ կը բերէ զայն այն կերպարանօք՝ յորում անտեղ յառաջ պարսից եւ հայոց նամակաց պատճենքը, այն է՝ այլափոխած, եւ անելի իմաստից՝ քան բառից նմանութիւն մի պակելով: Ընէք իրաւացի փաստերով ցոյց տուինք Բ զխոյն մէջ՝ թէ ինչպէս սխնեցուցն փրայլց խօսքերն հա-

կառակ էին իրականութեան, թէ ուղիղ եւ հարկաւոր էր առնոց եւ Եղիշէի տեղեկութեանց մէջ ակնհաստեսի պատշաճ դատողութեամբ յառաջ եկած տարաձայնութիւնն, եւ թէ Ղազար ուզելով ձայնագրի իւր տեղեկութիւնքը թղթոյն հետ, ուրիշ կողմանէ հակասութիւնքն է ինքն իրեն, ապա թէ ոչ՝ պէտք է իւր խօսքերն այլազգ մեկնել: Ուստի եւ յայսմ եւ ի նախորդ զրուխա քննուած տարաձայնութեանց մէջ՝ կանգարուսն կամ այլ զինչ եւ իցէ՝ հարկ է Փարպեցոյն քով փնդուել, եւ չէ ուղիղ՝ նորա հետ համեմատելով՝ այժմեան Եղիշէն խլել մեզ ծանօթ պատմագրի ձեռքէն:

Գ. Տէրպոզոսեան յետ հաստատած կարծելու Եղիշէի պատմութեան անհարազատութիւնը, կ'ուզէ նա եւ ցոյց տալ քանի մի հաւանական աղբիւր, զորս գործածած լինի խմբագրիչը: Եւ ես, ի թովմ. արծրուսոյ՝ յիշատակելու Համեստոտաթիւնն Արք. խոստովանող. « մեզ յայտնի է նոյնպէս՝ որ ոմն Մովսէս սիւնեաց եպօ. գրել է Ե գարի պատմական դէպքերի մասին ձառեթ »: « յայտնի են նոյնպէս Ե գարի մասին մեզ չհասած գանազան յիշատակարաններ »: Կը փափաքի, բայց այդ աղբերաց պակասութիւնէն կամ խանգարմանն կ'անկարանելու հուսատել թէ « յետին գարերի գրողներոց մէկը, Եղիշէի անուան տակ ծածկուած », հանած լինի այն քանի մի տեղեկութիւնքն՝ որք զպատմին ականառոյ կը ցուցնեն Ե գարու անցից ²²: Ի վերջու կը յայտնէ եւ րուն Եղիշէի վաղեմական յիշատակարան մի եղած եւ այժմեանն « յետին դարերում » անտի կարկատուած լինելու կարծիքը, թէպէտ ոչ վստահութեամբ: Առ այս մեր պատասխանը շատ պարզ է: Արբահամու յիշեալ գործն ինքնին անվաւեր եւ Ժամանակաւ յետնապոյն գրութիւն մ'է ըստ մեզ, ինչպէս պիտի ցուցնեց յախորդ զխոյն մէջ. ուստի եւ չէ կարելի հաւաստել որ քան այժմեան Եղիշէն յառաջ գրուած եւ անոր աղբիւր եղած լինի Մովսիսի սխնեցուց պատմական « ձառեթ » ուր յիշուած

* Տղ. Կ. պոլոյ, 1852, յէջ 88:

** Յորում պատանեաց եւ մեք իսկ ակնատես լինելով » (Եղ. 9): « Ես ինքնին անձամբ անդէն ի տեղւոյն պատանեցի եւ տեսի եւ լուսայ » (27): « Երանելի խոսեցի... երկրորդեաց մեզ գամենայն կարգաւ » (32): — Երեք տողեցս համար այնչափ աղբիւր յուզիչ շատ տարբերակ գործ է ամբողջ զերբը կարկատող չէր կրնար այչ տողերն եւս կեղծել: Ինչո՞ւ մեայն աղոնց եւս սղջափ խղճմտութեամբ վարուել:

են, մեզ անյայտ է. Թերեւս կ'ուզէ ըսել Պեւորասի արհնեցոյ « Ճառք » կամ « Աւաջուածք » կամ « Ներքողմն » կոչուածք, զոր ժԳ-Դ գարուն գործածիւր է Ստեփ. Որբէյիան (Հտ. Ա, ԳԿ. Ա, Թ-ԺԲ). բայց Պետրոս կը Համարուի ապրած Չ գարուն մէջ*. ուստի եւ չէր կարող է գարուն անցից մասնակից եւ « անանատես » կոչել զինքն, եւ այդ կեղծ տեղեկութիւնն իշխելէ կարծեցիալ խմբագրչին եւս աւանդել: Ե գարուն միւս անյայտ յիշատակարարք, — որոնք կամ որոցմէ են անշուշտ Մամբրէի վերծանողի եւ Թէոդորոսի քերթողի պատմութիւնքն՝ որոց « մնացորդներէն » օգտուեր է Թովմա (47), — նախայիշեց չես տ միասին փակ մատենաններ են, որոց ընդ Եղիշէի ունեցած յարչուութիւնը մարգարէութեամբ միայն կարելի է գուշակել. մեր երեւակայութիւնը շատ բան կրնայ ստեղծել, Հնարասուր եւ անՀնար. բայց ամէն Հնարասուր իրականութիւն չէ, զէթ ցորչակի չէ ցուցուած թէ է: Գալով վերջապէս Եղիշէի վաւերական գատ յիշատակարանին, այն եւս գոյութիւն ունի լոկ քննադատին գրին ներքոյ, ըստ որում «իսպին այն « Հիմքերն » որ ստիպեր են զնա այժմեան պատմութիւնը չաւղ նոյն Եղիշէի:

Ե. Միակ անյայտին աղբիւրն, որ թէ Եղիշէի եւ թէ Ղազարայ՝ ըստ իրենց պատմելոյն՝ աւանդեր է Ղուկոսիանց նաՀատակութեան տեղեկութիւնքը, միոյն ուղղակի (322), եւ միւսոյն անուղղակի՝ Արյաւրայ բերանով (305), զա Խուժիկն է: Թէ Տէրպողոսեան այս մասին ինչ կը խորհի, մեզ յայտնի է. երկրորդ յօդուածին մէջ ըսաւ նա՝ թէ « քահանաների նաՀատակութեան Հանգամանքը՝ իբրեւ պատմական իրողութիւն կասկածելի է (Խէ-ԵԸ) »: Չի ըսեր Հանգամանքներէն ոմանք, այլ ընդՀանուր « Հանգամանք », որ է նոյն ինքն նաՀատակութիւնը. եւ Փարպեցոյն մէջ այդ տեղեկութեան չափն այլ ցոյց կու տայ՝ « Խէ-ԵԸ » Հատուածները: Երկու ժամանակակից պատմաց՝ յետոյ եւ այլոց՝ վկայած մի զէպք առանց պատճառի ուրանալը՝ քմահաճութիւն մ'է, որ չի պարտաւորեր զմեզ ժամակաճառ լինել պատասխանելու իրեն: Միջ կը մնայ միայն ցուցնել երկու պատմաց Հայեացքը Խուժիկի անձին եւ պատմածոց վերայ:

Գալով անձին, Ղազար կը գրէ՝ թէ նա Հայոց ծանօթ « վաճառական » մ'էր՝ քրիստոնեայ. եւ լսելով՝ որ վեհաճեշապուհ (ԵՂ.

Գեշապուհ) քահանայքն առած՝ վրկանէն կը տանի յԱպար նաՀատակելու, կը թողուիւր գրաստները, վաճառքը եւ ընկերքը. եւ ձեւանաւով անտեղեկակ դահճապետի նպաստակրն եւ ճանապարհորդ զէպ յԱպար, կ'ուղկցի անոր, ճանապարհին մէջ կ'ընտաննեայ նորա Հետ, եւ բռնադատան՝ կը կանգնի եւ Հանդիսատեսու կը լինի սրբոց նաՀատակութեան (283-9). — Իսկ ըստ Եղիշէի՝ « Ի զօրացն արքունի » էր Խուժիկ, « եւ վիճակեալ ի դասս դահճացն ». եւ զիշերը կու զայ կը խառնուի իբրեւ դահիճ՝ Դեշապուհոյ զու նագան խմբերէ կազմուած ամբոխին Հետ, մի խմբի ուղեկիցներէն միւս խմբէն կարծուելով, « եւ այնպէս տկանատես կը լինի իւր կրօնակցաց վախճանին (283-4):

Արդ, որչափ անբնական եւ գծուարին բան է « վաճառականի » մի խառնուիչն այնպիսի օտարութիւն եւ մինչեւ իսկ գաղտնի (ԵՂ. 283, Ղգ. 262) գործիս եւս այնպիսի մարդոց մէջ. եւ անոր Հակառակ՝ որչափ բնական եւ յարմար է « դահճի » մի մասնակցիլը նոյն գործոյն մէջ: Եւ ոչ այս միայն, այլ եւ յետ նաՀատակութեան՝ Խուժիկ պահպանու եւս կը գրուի սրբոց մարմնոց. այնչափ սարբրեանակ դիպուած՝ որ Ղազար կը ստիպուի « Աւտուծայ ազդեցութեան » ընծայել (306). ուր Եղիշէ կ'ըսէ, թէ « մնայր նոյնպէս ընդ պահպանուած որպէս զմի է նոյնանէ » (318): Սորա Հաշիւն այնքան պարզ է, որ մենք չենք կարող չճանաչել զինքն աւելի տեղեկակ Խուժիկի անձին՝ քան Փարպեցին:

Գալով Խուժիկի տուած տեղեկութեանց, երկու պատմաց մէջ սկիզբէն ցկերջ կը տեսնենք գրեթէ անխտոր զուգընթացութիւն մի՞ ոչ միայն իմաստից, այլ յաճախ եւ բառից. առ այս մի օրինակ բառական լինի.

ՆՂ. 249 Ղգ. 256-7

« Արդ ի վեշտասամբրորդի ամի տէրութեամ Թուրթ Թագաւորի... իսադայր զՕմայր յաշխարհմ գուշամաց... Ի գործ պատերազմմ. եւ գմացեալ ի Վրկամծ. եւ նլեալ յԱպար աշխարհմ, Թովմ կպամօք զՍախարարսմ եւ զքահանայսմ Ռրամայեաց պահել ի զղիկ քաղաքիմ եւ Նիշապուտի. եւ զերկուս յերամիմ կապիւղմ ըմդ իւր իսիղացոյց. ամ արկամէր ամնմայմ քրիս-

« Եւ յամի վեշտասամբրորդի Թագաւորութեանմ իւրոյ Յազկերտ... խաղայր ի պատերազմ ի վերայ գուշամաց... Ի Վրկամծ. եւ նլեալ յԱպար աշխարհմ... Ռրամայր ի պատմամը զկապեայսմ Ռայոց զքահանայսմ եւ զՍախարարսմ ի զղիկ շահաստամիմ Նիշապուտի. բայց զերամիկ զերկու քաւրսմ իւր իսիղացոյց... ամ արկամէր ամնմայմ քրիս-

* Պատմ. Հայ գրութեան, Բ տպ. յէջ 389: — Սիական, յէջ 20:

տողութեամբ ընդ որ | մի ի վերայ քրիստոս-
անցածէր »:

Բնաւ չկայ տարակոյս՝ թէ այդ տողերը եւ
էջերը մին միւսէն առած է. — առանց փառ-
տի բոլորովին անհիմն կը լինէր կարծեւր՝
թէ երկուքն այլ երրորդէ մի առած են. —
Խուժկի պատմածն ոչ մի կերպիւ չէր կրնար
երկու անժամանակակից եւ իրարմէ անկախ
(եթէ այդպէս Համարինք) պատմւաց գրիչնե-
րէ զուրս զալ նոյն կարգաւ եւ բառացի տռ-
ղերով: Բայց ո՞վ ուստի՞ առած է: Խուժկի
անձին նկարագրին երկու պատմւաց քով
ցոյց տուաւ, թէ Եղիշէի պատմութեան գրիչն
աւելի ծանօթ էր անոր. եւ այնու՞ որ Ղա-
զար նորս անձն անձն (կամ գէթ տարբեր)
կը նկարագրէ. չէր կարող նա աւանդած լի-
նել Եղիշէի ճիշդ նկարագրել նորս երեւա-
կայեալ խմբագրողին, եւ ոչ քան զնա կա-
նուկ լինել, — զի ճշդութիւնը նշան է նորս
աւելի մօտ լինելուն նկարագրեալ անձին. —
այս հանգամանքը միանգամայն կը Հաստատէ
Եղիշէի խօսքը՝ թէ Խուժկի Երկրորդեաց
մեզ գամենայն »: Ղարա անձին նկարագրին
աւանդողը պէտք էր արձանագրած լինէր
երկրորդածն եւս, զի միայն ասոր յիշատա-
կութեամբ կրնար յիշուած լինի երկրորդիչն-
այսու երկու մատուցն այլ կը կապուին ի-
րարու եւ ծանօթ ակնհաստես պատմիչն Հեա.
եւ կը ջնիւրի նորս զՂազար աղբեր ունեւ-
նայու ո եւ է Հաւանականութիւր:

Փարպեցեոյ սեպն Խուժկի մասին յառաջ
կու գայ անտի, որ աղբերէ է ունեցեր ոչ թէ
զԱրշաւերի (305), որով գիտարինն էր չհա-
նայել զԽուժկի **, այլ ըստ մեզ ժողովրդա-
կան աւանդութիւնը, որ սովոր է շատ ան-
գամ եղծանել նշմարտութիւնը: Կամանակեւ
եղծուած կամ փոքր ի շատէ կերպարանաւ
փոխուած պիտի լինէր նա եւ նոյն օտարաւ-
կանի պատմածը, թէպէտ զայն դարձեալ ա-

ւանդութենէ աւնոյր Ղազար, թէպէտ կամ
սարականէն. եւ երբ կը նկատենք բառացի
նոյնութիւնը Եղիշէի Հեա, կը արիպուինք
Հեոեւեցեցել, թէ Խուժկի պատմածնոց Համար
իրբեւ աղբեր գործածեր է ոչ այլ ինչ կամ
զոք, այլ նոյն ինքն զԵղիշէ, միայն զուրս
թողով անոր միջէն (Համառօտութեան հա-
մար) Ղազար աշխարհի մտապիտին դարձի ի
քրիստոնէութիւն, եւ ուսանդութենէ յաւել-
լով Բասնոյ թաթիկ եպիսկոպոսի մահուան
Հանգամանքները (261), որք կը պակասէին
Եղիշէի քով (317), եւ ըստ կամս փոփոխե-
լով խօսող անձինքը եւ խօսակցութիւնը:

Այսպէս ուրեմն Եղիշէի ութերորդ յեզա-
նակի մէջ չի տեսնուիր՝ գէթ մեզ յետնա-
գայն գրչի Հեաք, այլ անոր Հակոտակ: Յի-
չեմք նա եւ նախորդ յեղանակաց քննութեան
մէջ մեր տեսած շատ կետերը, որք կը Հաս-
տատէին Եղիշէի այժմեան պատմութեան
Հնութիւնը քան զՂազար: Զոր օրինակ,
Հայոց ի մտադրին զարձի խորհրդոյն Հե-
ղինակաց նկատմամբ՝ առաջնոյն Հաստատուն
եւ պատմական տեղեկութիւնն, Հակոտակ
յեղյեղուկ եւ անձեղջ արձագրութեան եւ-
կրորդին՝ պարսից ընդ Հայոց թղթակցու-
թեանց Հարազատ պատճենքը, Զանդաղանի
պատմութեան բնական եւ Հաւանական հան-
գամանքներն, առ թէ՛ոգոս դեպքանց երթի
եւ դարձի կարգաւոր եւ բանուոր պատմու-
թիւնն, եւ Արորովզդի պատերազմաց եւ
մարզպանութեան ճշգրիտ ժամանակն առ Ե-
ղիշէ, եւ արցնց Հակոտակք առ Ղազարայ:
Վարդանանց պատերազմի մանրամասն ժա-
մանակագրութիւնը միոյն քով, որոյ Հագիւ
մի մասն կայ երկրորդին քով, եւ այլն: այդ
բոլոր ցոյց կու տան, թէ Եղիշէի պատմու-
թեան Հեղինակը չէր կարող Հանդիպած եւ
օգտուած լինել ի Փարպեցեոյն, կամ այն
աւանդութենէն՝ որ չիտիւր է գնա. այլ կա-
նուկ էր քան զանոնք, աւտի եւ ժամանա-
կակից Վարդանանց: Իսկ Ղազարայ զԱտ-
րորովիզ « յաշխարհէն Հայոց » կարծեն
աղբեցութեամբ Եղիշէի « յաւաք նախարա-
րացն » քայտարութեան, չորս հանրական
ցանկերու նոյնութիւնն երկու պատմւաց քով,
եւ նոցա սովորաբար բառացի Համբիթացու-
թիւնը նոյն իսկ ամբողջ պատմութեան մէջ
զոր Համառօտութեան Համար զգուշացանք
Համեմատել գրով, այդ բոլորը կը վկայեն թէ
Փարպեցին լռելեայն օգտուեր է յԵղիշեայն:

Բայց ինչո՞ւ լռելեայն: Կա կը պատմէ՞ թէ
« ընդ բազում հոսու մատենից առաջնոցն
պատմագրացն Հայոց անցի » (4), թէ տեսեր
է զԱզատանգեղ եւ զՓաւստոս, եւ թէ օգ-
տուեր է ի կորեանէ (35, 103), Արշաւրայ

* Կոյնկիսի բառացի նմանութեան տես շարունակա-
բար յեղ-252 եւ ի Ղ- 260-285, 262, 287, 295, 314,
302-3, 316, 304, 318, 306-321-2, 310-1, 322, 312
-3, եւ այլն:

** Այդ կուռնի նոյն իսկ անձին անուրը կը Համարի
Եղիշէ, « Խուժկի անուն. իսկ Ղազար աղբին անունը
կը կարծէ, « ազգաւ Խուժկի », եւ ցու կը յայտնէ՞ որ
« զանուն սքանչելոյն ոչ ոք նազանցել պատմեաց մեզ »,
(313-4): Եթէ ինք կամախարականէն լռեց նորս պատ-
մածնիւր, Բնչպէս կրնար Արշաւեր լճանաչել եւ շահան-
գել անունն իսկ այն մարդոյն՝ որ այնչափ քաջանտօթ
էր իրեն (305) եւ ամբողջ Հայ ազգին (285-4): Այս
կէտը կասկածելի կ'ընէ ոչ միայն նորս մասին յԱրշա-
րուելոյն լռելը. Խուժկի ուրիշ անուն ունենալը:

տեղեկութիւններէն եւ Վասակայ ի բանտի ծառայողաց պատմածներէն (255)։ Ինչո՞ւ ուրեմն չէ՞ յիշեր եւ զԵղիշէ։ Արգտօք ներելի՞ք է կարծել, թէ՛ ու եւ է գտտութիւն կամ նախանձու պէս բան մի ունեցած լինի նորա դէմ, որում թէպէտ ոչ հասակակից, այլ ժամանակակից էր. կամ թէ լաւ եւս՝ նոցա պատմագրութեանց կարծ ժամանակամիջոցի մէջ Եղիշէի գրածը զեռ ծանօթացած չլինելով հասարակաց, Վազար լոբեր է՝ որ ժամանակակիցաց առջեւ ինքն համարուի առաջին պատմիչ Վարդանանց։

Ե

ԱՅԼ ԲԱՆԱՍԻՐ ԵՆՈՅՆ ՆԻՒԹԻՆ ԱՌԻՍԻԻ

Այն ինչ Տէրպօղոսեանի Եղիշէի պատմաբանն աքրիչքն սկսած էր հրատարակուել, յարգելի ուսուցչապետն Գր. Խայաթեան, ինչ նոր գիտողութիւն որ կրնար կատարել կամ յիշցնել արդէ կատարուածներն յայտոց, այն մասամբ՝ որ Եղիշէի այժմեան պատմութիւնն սկզբնական ընագիրը չէ, փութաց համատուրի ի լոյս հանել*, եւ նախ քան Տէրպօղոսեանի գրութեան աւարտումն՝ «ուղղել մասամբ ու լրացնել» իւր կարծիքները, գորս յայտնած էր ի Ղզ. Փրպ. եւ գործք նորին։

Արդարեւ իւր գիտողութիւնքն աւելի խընդիւր կը վերցնեն քան միւս բանաստիճին։ Անոնց նիւթ կը լինին նախ՝ Եղիշէի մագաղաթեայ պատառ մի, որ կ'Կոնիսթերի ձեւօք յայտնեցաւ ի Լիոն եւ լոյս տեսաւ Անահանցիսի մէջ (1893, թ. 5)։ Դարձեալ, ուրիշ պատաստիկ մի ձալոցի, որ վաղուց ծանուցուած էր Բազմալիսի մէջ (Թ. աւ. 1)։ Յարգելի բնակաւոր տեսնելով եւ նկատել տալով ազոնց մէջ ցոյց տուած բաւական տարբեր կամ աւելի եւ պակաս ընթերցուածներն, որք հրատարակչներէն իրբեւ փաստ են համարուած Եղիշէի ընագրին ի սկզբան ուրիշ կերպարանաց մէջ լինելու, եւ որում ինքն այլ կը հաւանի, կը յարէ. « Գուցէ այս իսկ նախնական ընագիրը լինի, որից օգտուել է Փարպեցիքն, եւ որը Սերեւոսին (է դար) էլ ծանօթ էր. յետոյ նա նիւթարկուել է փոփոխու-

թիւնների ու նորից մշակուել, ըստ երեւութիւն՝ ոչ վաղ քան է դար »։

Մեր համոզմամբ՝ տէր Խայաթեան կրնար չփոխել իւր նիւթին կարծիքը. եւ զայս հաստատուելու համար զննենք յիշեալ պատաստները։ Աղոնց մէջ կան զրոյզգրական մանր գանազանութիւնք՝ զորս ընդհանրապէս ունին Խորհրդածութեանցս Նախորդ լիւրոյն մէջ (Խնդիր Ա) յիշուած շառնարկք եւս, եւ չեն այնպէս հետաքրքրիչք. ուստի մեր ուշը պիտի դարձնենք միայն կարեւոր զանազանութեանց վերայ։

Ա. Տէր Կոնիսթերի հրատարակածը* քառասուն եւ երկու տարի յառաջ արդէն օրինակուած էր նոյն մագաղաթէն, եւ մինչեւ ցայժմ կը գտնուի մեր մատենադարանի մէջ. եւ այս եւս պիտի ծառայէ մեզ հոս։

Յարգելի բանասէրն առաջին էջին առաջին սիւնակը սաստիկ խանգարուած է գտեր. այնպէս՝ որ սողից վերջին ծայրերէն հազիւ կրցեր է կարգալ երբեմն մի տաւ, երբեմն երկու եւ մերթ ունելի։ Եւ կը զեկուցանէ, թէ ազոր « բնագիրը թուրքովին ուրիշ է քան զայն զոր այժմ կ'ընթեռնուիք. փասն զի արդի սպագրութեանց մէջ չենք գտնու (այդ) Ա սեան տողերուն վերջին տաւերը »։ — Յիշուածի՛ եթէ ուղիղ կարդացուած լինելին այդ տաւեր, կարելի կը լինէր բնագիրն ուրիշ համարել. բայց այնպէս խանգարուած է եղեր այդ սիւնն, որ մեր զաղափարողն ոչ մի չի բնագիրը չէ կարգացած։ Եւ ըստ որում Կոնիսթեր սխալ կարգացած եւ կարծեօք հանած է անոր քանի մի տաւերը, յայտնի է նաեւեալ կետերէն։ Աւթերորդ տողն ունի 800ԵԾ. այդ զրբերն եթէ ուղենք բառ դուրս հանել, կարելի է բաժնել միայն այսպէս, 80 ԽԵ. առաջինը՝ մասն սեռ. հոլ. բառի մի, միջինն՝ արդէն յայտնի, եւ վերջինը՝ շաղկապ կամ մասն ուրիշ բառի։ Ստկայն ԽԵ եզական՝ սխալ կը թուի մեզ, զի հին լեզուն սովորաբար յոդնակին կը գործածէր զայն նոյն իսկ եզակի իմաստիւ, եւ ինքն Եղիշէն միշտ յոգնակի գործածած է**։ Եւ նախորդ բառն՝ որ ըստ 80 յանգին պիտի լինի յոգն. սեռ. յատկացուցցիչ, աւելի պատշաճապէս յոգնական կուղեր յատկացեալը։ Յայտնագոյն սխալ է երկոտասաներորդ տողի ԼԸՏ ընթերցուածը. չէ կարելի ԼԸՏ բառի մի վերջին վանկն համարել, զի այդ զրոյզգիրը սովոր չէ ք գործածել ոչ միայն տողի մէջ, այլ եւ ոչ ի գրա-

* Եղիշէի աղբիւրների առթիւ, է շ. 2-րդ. տ. 1895, թիւ 4, էջ 113։

* Խ ապ. Եք. 208 էջէն։ 5 տողէն՝ մինչեւ յէջ 217, տող 15։
** Տես յէջս 5, 6, 22, 5, 6, 7, 34, 80, 100 եւ այլն. կրկին իմաստիւ։

գարձս Տարակուսական է վեշտասան սողի
լծծծս յանգն այլ: Արդ, էջիս այդպիսի ըն-
թերցուածոց վերայ հիմնուած բնագրական
տարբերութիւնն այլ չես տայմ ընդունելի է:

Նոյն էջի երկրորդ սիւնակին երկրորդ տը-
ղը կը սկսի՝ «(պատճ)ԲԱՋՄԻ ոչ սակա նախ-
ճիրս ի տևուոյն գործէր ի մեծ ՊԱՅԵՐԱՅՄԱՆ»
(տպ. 208). մի խօսքի մէջ կրկնուած է պա-
տերպահման բառն՝ որ անպատե՛ն է. այլ եւ չէ
կարելի առաջինը կետով դատել յալորդ բա-
ռերէն՝ որք իրենցմէ յառաջ գեռ ուրիշ բառ
(անուռ բային) կ'ուզեն իմաստին լրման հա-
մար, ինչպէս կայ տպագրին մէջ. եւ վերջա-
պէս մեր զաղափարողն այլ չէ կրցած կար-
գալ առաջին «... քաղվիճ» . եւ կրնանք
ըսել՝ թէ Կոնիքեր սխալ կարգացած է, փո-
խանակ բնագրին «(Նիդակա)ՊԱՆԻՏ» բառին:
Միտասաններորդ տողին ընթերցուածն է՝ ՈՒ
ՉԱՍՏԵՐ ԾԱՆՈՒԿԵՐ, փոխանակ տպ. «բազմայ
օրահապ մահու հաստէին. մահուանայ»
(208). իսկ մեր զաղափարողն յետ տանն-
բորդ տողի «կարճատէր» բառին՝ միջոց կը
թողա («բազմայ օրահապ մահն» կտարին
համար) եւ մետաստըր կը կարգայ՝ ԿՒ ՉԱ-
ՍՏԵՐ ԾԱՆՈՒԿԵՐ. վերջին բառն որ համա-
ձայն է տպագրին, Կոնիքեր սխալ կարգա-
ցած է. իսկ իւր առաջինն ՈՒ, որ է կէսը
«մահու» բառին, ուղիղ է քան մերն ԿՒ:

Երկրորդ էջին առաջին սիւնակին մէջ տը-
պագրին (209) երկրորդ տողի «անշաղար
լինէր» բառերէն մինչեւ եօթներասաներորդ
տողը, սպա քսաններորդն եւ յալորդ բոլը
րովին կը պակասին, նա եւ ըստ մեր օրի-
նակութեան: Տպագրին այդ աւելի տողերը
Կոնիքեր կը համարի «յնտասմուռ ընդմիջ-
արկուցիւններ», այս ինքն նոր յաւելուած,
«Հաւանականօրէն լի դարէն ետքը», եւ տէր
Խաղաճեան եւս նոյնը կը հաստատէ: — Այդ
հաստատեց անպակաս եւ թէ Ճառնորդաց եւ
թէ այլ գրչագրաց մէջ: Եւ մենք կը խոր-
հրդածենք. եթէ ըստ անգլիացի բանասի-
րին՝ մինչեւ Ճ դար գրուած հարիւրաշար
(գուցէ եւ հազարաւոր) օրինակները չունէին
զագոնք, ինչպէս կարելի էր՝ որ յետ Ճ դա-
րու խանցարուած մի օրինակ եւնէր ջնջէր
բոլոր առաջինոց ընթերցուածը* . կամ թէ

ըսենք, եթէ միայն այնպիսի օրինակներ հո-
տած են մեր ձեռք, ինչպէս կարելի էր որ
բաց ի ծանօթ կաղիկաղ պատասխան՝ այլ
յայտորդութիւն չլինէր նախորդ հարիւրաշա-
րաց: Ուստի կը մնայ ընդունել թէ յիշեալ
մտաղաղութը ճառնորդի մասն էր, — եւ իրօք
իսկ, զի ընդհանուր ճառնորդաց գործածու-
մէն վեցերորդ հաջորդակ կտորը մ'է, — եւ ճա-
ռնորդի հուսիքը կամ անուշադրութեամբ
դուրս է թողեր յիշեալ տողեր* , կամ քա-
ղուածով մէջ բերած է գլխիչէ. զի ճառն-
մամբ կամ համառօտութեամբ սովորական
բան է. նախորդ գլխոյս մէջ Ե կոչուած օ-
րինակն անաղաղան կերպիւ համառօտած է
գլխիչէ: Իւ քան զայս աւելին այլ կայ, ինչ-
պէս կը գրէ Հ. Վ. Բագր. ի Յոլաքսի մա-
տենից, թէ բնագիրը «ուրեք ըստ բառից եւ
ուրեք ըստ իմաստից են օրինակեալ» . զոր
օրինակ, այդպէս է Եղիշէն Յայտմատեաց
մէջ:

Երրորդ էջին երկրորդ սիւնակին մէջ հե-
տեւեալ տողերը կը կարգանք նտորագիր յա-
ւելուածովքս. «այլ եւս եւթն հարիւր եւ
քսառասուն այր, որոց զանուանսն գրեալ են
ի դպրութեանն կենաց, որք կատարեցան ի
նմին աւուր ի մեծ պատերազմին. եւ միա-
համուռ լինի հապար երեսուն եւ վեց այր,
որք մեծաւ ձկնորքեամբ վասն սորոք հաւատոց
ի վերայ սորոք եկեղեցոյ պատերազմաւը կա-
տարեցան ի ֆրիստոս: իսկ ի կողմանէ ու-
րացելոցն...» (տպ. 211): — Այդ յաւե-
լուածքը կան եւ մեր օրինակութեան մէջ.
եւ կը պակասին այլ ամէն տեղ եւ ճառն-
տրաց մէջ: Արտնք ուրիշ բան չեն՝ բայց եթէ
կրկնութիւն նախընթաց տողից իմաստին եւ
բառից իսկ. «կատարեցան ի մեծ պատե-
րազմին» եւ «պատարեցանք կատարեցան»,
որք այդպէս իբրտու կից՝ չեն կրնար նոյն մա-
տենագրին լինել. այլ յայտնապէս Նիմուան
դական յաւելուած մի են նտորագրիքն ի հա-

կին կամ քանի մի իբրտել անկախ օրինակներ. փոխա-
նակ լով մի օրինակաց՝ յորոց կըստ է մեր տպագրեր
(տես յԱզգ նորին). եւ մեր դըշաքուստն կրիք օրի-
նակց պատմութեան իբրտել զաղափարուած են:

* Այդ բանին տրդիւնք են մեր նախորդ գլխոյս մէջ
Ա, Բ, Գ եւ Դ կոչած ճառնորդաց պակաստըքն եւս
ուրեք ուրեք. ինչպէս այս տողերը՝ «եւ ամենայն պատ-
բառութեամբ, նոցա եւ որ բունքն հաստատեն կա-
ցեալ էին ի տեղուն», (տպ. 173). «եւ բերեցի զոր եւ
ոչ առնուլ իսկ ոք կարէր», (տպ. 240). ինչպիսի էր եւ
«յազգէն քաղերուտեանց հրաշակեանն Ներսէս եւթն
արամբ», (տպ. 240) յայտնի պակասք:

* Այդ երեւոյթը կրնար տեղի ունենալ, եթէ խանգա-
րուան եզրմ լինէր ոչ թէ է թ, այլ Ե գարուն, անմիջա-
պէս գրութեան ժամանակները երբ Եղիշէն զորքը գեռ
չէր ծաւալած: Այդպէս պիտի մեկնէինք նա եւ Ղազա-
րայ պատմութեան (412) եւ Թղթոյն (893, 608) նշանա-
ւոր պակաստըքն (արդիւնք անկման թերթից՝ եւ ոչ
խանգարման), եթէ ունենային նոյնպէս պակաստը

ւարչէ ճառընտրին: Այսու պէտք է չափել գրչագրի նախորդ էջին եւ յետագայից զառնադնութիւնքն այլ:

Չորրորդ էջին առաջին սիւնակին մէջ յետ իններորդ տողի « գնդին իւրոյ քան զհայոց » բառից (տպ. 211) իսկոյն կը յարէ ըստ կոնիւրսի. « Իսկ... ինչին հայոց սեկն յատրոցի, եւ նորեայ գառն պարտից զայ ի խաղաղաքիս. որոց եկեայ, Հրամայեաց սպանանել ի նոցանէ երկերիւր եւ տասնեանքն այր », եւ այլն (տպ. 216): Մերն յետ իններորդ տողին միջոց կը թողու, եւ տասներորդ տողէն կը կարգայ միայն « ... եղիս հայոց » . դարձեալ միջոց, եւ մետասաներորդ տողէն՝ « ոչ յարողի » եւ այլն: — Ինչպէս կը տեսնենք, այս տողերու մէջ Եղիշէի վեցերորդ եւ եօթներորդ յեղանակները կը միանան՝ մեր գործածած տպագրին շրտ էջերու յապաւմամբ, եւ յաւելմամբ նոտրագրի տողից: Հաս բոլորովին սկնեմբ է Եղիշէի բնագրին կառուարումն. իմաստ մ'է՝ անկապ եւ թերթի. թող առաջին անյարմար եւ սխալ բառերը, առանց որ եւ է յառաջընթաց տեղեկութեան յանկարծ « ամբոց » մի դուրս կ'ելնէ, ուր « երթեալ զաւրն պարտից » (կը յորոգրեն, ինչ կ'ընեն, եւ գով, չկայ ինչ) գալ ի խաղաղութիւն » . ահա կը պակասին խօսքին կարեւոր մասունքն. եւ յետոյ միւս գրչ. եւ տպ. օրինակաց « երեքտասանը » կը ռամկանայ « տասներեք » : Անգղիացի բանասէրը կը կարծէ՝ թէ հոս « չորս փղբրիկ տղերու մէջ պատմուած կը գտնենք այն՝ որ արդի Հրատարակութեանց մէջ մէկուկէս մեծագիր էջ կը լեցնէ ». նա իբր օտարագրի, չէր կարող ճանաչել քով թէ այդ շարագրութիւնը եւ իջուն հայերէն չեն. այլ կամ արդիւնք համառօտելու չանից անհմուտ ճառընտրողին, եւ կամ թուղթ ընկած էր այն գրչագրէն՝ յորմէ գաղափարուած է այդ, վասն զի պակասողին չափն այլ համեմատական է: Իսկ մենք՝ կանոնաւոր լեզուն, իմաստից լրումն եւ հետեւաբար Եղիշէի բուն բնագրիւր կը գտնենք միւս օրինակաց մէջ:

Բնիք՝ թէ այդ էջը կը միացնէ երկու յեղանակները, որոյ համար կ'ըտէ կոնիւրսի՝ թէ « թերեւս համեմատ է այն ծրագրին՝ զոր Եղիշէ իւր պատմութեան սկիզբը կը նախագծէ, ըսելով՝ թէ իւր պատմութիւնը պիտի աւանդէ յետք գոչիս », մինչ այսօր ոչք չլուիս են. զայս կը հաստատէ եւ տր. Խալաթեան: — Տր. Կոնիւրսի կը թուի շղիտած՝ թէ Եղիշէ կը

նախագծէ եւս ինչ որ պիտի պատմէ իւրաքանչիւր գլխոյ մէջ. որ է, ի վեցերորդին՝ « գընդիմանան չայոց պատերազմաւ », եւ յետնորդին « գլխերկարումն իրացն խոտուութեան » (6) . եօթներորդի նիւթը կը գտնենք ոչ թէ ութերորդի, այլ այժմեան եօթներորդի մէջ. ուրեմն հարկ է որ սա զատ զլուիս լինի վեցերորդէն, ինչպէս եւ է այսօր: Եղիշէ ութերորդի նիւթը բնու չի նախագծեր. ուրեմն սա պէտք էր եօթանց հաշուէն դուրս լինէր, ինչպէս եւ է: Իսկ երկու գլխոց միացումն ի մագաղաթի կոնիւրսին՝ ուրիշ փաստ մ'է անոր խանգարուած լինելուն:

Նոյն չորրորդ էջի երկրորդ սիւնակի վերջին երկու անընթեան լի տողից անծանօթ եւ ըստ բանաստեղծի տարակուսական ձևացողքը՝ ՅԱՆՆԱ Եւ ՊՅԱՆ, զորս մեր գաղափարողը չէ կարգացած, ըստ մեզ՝ արդի բնագրի շարունակութեան հետեւեալ երկաթագրերն են. « Իսկ սուրբ քահանայ ՍԵՔՆ՝ որ անգ զիպեցան ՅԱՄՈՐԱՆ » (տպ. 217):

Այսպէս՝ տր. Կոնիւրսի Հրատարակած պատուովը չէ կարող տպագրուանել Եղիշէի բնագրին խանգարումն յայլ օրինակս: Շարասարեղի

S Պ Ա Ր Ա Ն

Լ Ա Ջ Ա Ր Ե Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն Ի

Ի Մ Ո Ս Վ Ո Ւ Ա

(Շար. տես հտ. ԾԴ, յէջ 544)

Ա Ր Վ Ո Ւ Թ Ե Ա Ն Ն Յ ՈՎՆԷՓ արքեպիսկոպոսէն ետքը հայկական տպարան մը բացուեցաւ ի Մոսկուա՝ Լազարեան կոչուած ճեմարանին մէջ:

Ծանօթ է ազգայնոց այդ մեծափառ տոհմին առատատուր նպատախը եւ պետութեան օգնականութեամբ եւ պաշտպանութեամբ կանգնուած ու յառաջադէմ եղած այդ մեծ հիմնաւոր, կուլիւրը. եւ թէ ինչպէս բաց ի ուրիշ ուսմանց սանձանուած էին արեւելեան լեզուք:

Այս առթով ճեմարանին շինութեանց մէջ մասնաւոր յիշատակութեան եւ մտադրութեան արժանաւոր է տպագրատունն, հաստատուած ի 1829, տէրութեան ներքին պաշտօնէին

* Այդպէս ունի բառք եւ մեր նախորդ զետեյն Ա ճառքաբեր: